

որք պէտք է ոչ միայն հմուտ՝ այլ եւ բարեկիրթ եւ կենցաղագէտ լինելով՝ ողջամտութեամբ քարոզեն կրօնական դաւանութիւնքը եւ գիտելիքները՝ ինչպէս նաեւ յաւէտ հոգեշահ խրատներ՝ Ա. Գրոց վերայ ուղղափառ բացատրութիւններ եւ յորդորներ, այլեւ անձանցն առաքինասէր եւ բարեգործ՝ ջերմեռանդ եւ Աստուածապաշտ՝ հեզ՝ Աստուածափախ՝ բարեխիղճ՝ ներողամիտ՝ եղբայրասէր կամ ընկերասէր՝ մարդասէր՝ ողջախոհ՝ ժուժկալ՝ համբերատար՝ անձնանուէր՝ աշխատասէր եւ բարեյաստակ վարուք՝ բարուք եւ օրինակներով կենդանի տիպար եւ նախանձ կարողանան ազդել եւ շարժել ժողովրդեան մէջ. որով յաւէտ Աստուծոյ երկիւղած որդիք եւ երկըրպագուններ կբաղմանան, միանգամայն

Հայաստանեայց Ազգի եւ Եկեղեցւոյ հարազատ եւ հաւատարիմ անդամներ կը զարգանան եւ կպայծառանան:

Բայց ի՞նչպէս եւ ո՞ւր պէտք է պատրաստել այսպիսի քարոզիչները: — Ուրիշ յօդուածով կգրեմք:

Վ. Ե. Մ.

ՆԻԿՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍ

ԵՒ

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ

ԳԱՐՉԻՆ ՀԱՅԿԱԶԱՆՅ ԼԵՀԱՍՏԱՆԻ

Ի ԿԵԹՈՒ ԻԿՈՒԹԻՒՆ.

( Երայրութիւն )

Գ.

բարերութեամբ ժողովրդեան և ընտանեաց հետ՝ այնպիսի բարեշքս դիրք ունին՝ զի շարունակ կարող են բարի խօսակցութիւններով ազդեցութիւններ ունենալ և յորդորներ կարգալ ժողովրդեան, միանգամայն օտարտիկ ազգակործան ճանապարհներէ զզուշացնել, սակայն քրեկէրի՝ սուեւ իւրուք և հարաբերի՝ վարժապետները ևս առաւել հարգուողիւտ են, իսկ ի ներկայիս գտնուածները այնքան թերի և պակասաւոր են իւրեանց ուսմանց՝ վարուց և բարուց մէջ՝ որ նոցա իւրեւր անուր անգամ տալը մեղք է, որք աւելի կթիւնաւորեն ժողովուրդը և Հայկազն մանկտին, շարունակ երկպառակութիւնք և խոռոխութիւնք կսերմանն և կյարուցանեն ժողովրդեան մէջ, որոց հետ մի քանի անարժան եկեղեցականք ևս միանալով՝ ժողովուրդը շարաշար կյուզի և կտոգորուի նոցա երեսէն, իսկ արդիւնքը և բուն նպատակը ոչ այլ ինչ է՝ եթէ ոչ՝ կարճ ասելով՝ անձնական կերք և զգուելի շահատելութիւն:

Այն ժամանակները, այս ինքն ժէդարուն սկիզբները, Պարսից Շահաբասթապաւորը դեռ նոր քշել էր Հին Ջուղայի բնակիչներն յԱսպահան, եւ Արատեան նահանգը սոնակոխ լինելով Պարսից եւ Օսմանցւոց զօրքերուն, սուրբ էջմիածնայ Աթոռն եւս մեծ նեղութեան եւ սաստիկ տառապանաց մէջ կգտնուէր: Այն տառապանաց մի պատճառն եւս էր Գաւիթ եւ Մելքիսէթ Կաթուղիկոսներուն նիւթական եւ բարոյական խեղճութիւնն, որով կաթուղիկոսական իշխանութիւնն իրարու ձեռքէ քաշքշելու պէս վարուելով, եւ երկուքն եւս իւրեանց փառասէր կամ շահասէր դիտաւորութեանցը հասնիլ չկարենալով:

սուրբ Աթոռը ծանր պարտքերու տակ  
 ձգեցին: Վասն զի Պարսից շահը տարին  
 հարիւր թու ման ( այս ինքն հարիւր ոս-  
 կի ) տուգանք դրած էր Մելքիսէթ կա-  
 թուղիկոսին վերայ՝ երեք յանցանքի  
 համար: Ինչպէս որ կգրէ ականատես  
 պատմիչն Առաքել. « Նախ՝ վասն նշխա-  
 րաց սրբուհւոյ կուսին ձուփսիմեայ,  
 որ թոյլ տարովն Մելքիսէթի՝ տարան  
 Ֆուանկներն. զոր քաղաքն ասէին ( ի  
 հարկէ Հայք ) թէ վասն կաշառացն  
 թոյլ ետ: Երկրորդ՝ վասն դառնալոյն  
 ի մեծ սուրգունէն ( աքսորանքէն ),  
 որ առանց հրամանաց շահին դարձաւ  
 . . . : Երրորդ՝ յորժամ շահն ընկէց  
 ի կաթուղիկոսութենէ զՄելքիսէթն  
 եւ առաքեաց յԱստուածան, համարէր  
 շահն զնա՝ թէ ի կալանս կայ, բայց  
 Մելքիսէթն յընդարձակի կալով վա-  
 րէր զիշխանութիւն կաթուղիկոսու-  
 թեանն, եւ այն եւս առանց հրամա-  
 նաց շահին: Վասն այսքան յանցա-  
 նաց կալեալ էր շահն զՄելքիսէթն եւ  
 կամէր սպանանել. իսկ վասն բարե-  
 խօսութեան Ամիրգունայ խանին ( Ե-  
 րեւանայ ) ներեաց եւ ոչ սպան, բայց  
 պահանջէր զերիս հարիւր թուման  
 տուգանս. վասն որոյ ի կասկանս եր-  
 կաթիս պահէր ի կալանի, զի զայն վը-  
 ճարեսցէ, եւ գնացեալ դադարեսցի  
 ուրեք լռեալ յիշխանութենէ կաթու-  
 ղիկոսութեանն: Վերջապէս այսքան  
 միայն զիջողութիւն արաւ Շահաբաս՝  
 որ Մելքիսէթ վճարէ տարին հարիւր  
 ոսկի, որ այն ժամանակի խեղճութեանց  
 նայելով մեծ փող էր, եւ նա էջմիած-  
 նայ Աթոռոյն վերայ ծանրացոյց այն

տարեկան տուրքը: Միանգամայն որ  
 եւ իցէ հնարքով, շատ անգամ նաեւ  
 սոսկալի անիրաւութեամբ ու չարաչար  
 զրկողութեամբ ամէն տեղ կպտըտէր՝  
 գեղեր ու քաղաքներ, ամենէն փող կը  
 պահանջէր եւ կառնուր՝ եկեղեցական-  
 ներէն ու աշխարհականներէն: Եւ դար-  
 ձեալ չէր կրնար պարտքէն ազաւել  
 եւ սուրբ Աթոռն ազատել. ուստի մէկէն  
 միւսէն ծանր սոսկոսեօք փոխ ստակ  
 կառնուր, որով քանի գնաց՝ պարտքը  
 պակասելու տեղ աւելոյցաւ:

Տեսաւ Մելքիսէթ որ իւր բռնածը  
 չէինելիք ճանապարհ է, հրաժարեցաւ  
 կաթուղիկոսութենէն՝ պատճառ բերե-  
 լով իւր ծերութիւնն եւ սէսպէս տը-  
 կարութիւնները, տեղը կաթուղիկոս օ-  
 ճեց եւ հրատարակեց իւր եղբօրօրդին՝  
 Սահակ Եպիսկոպոսը՝ Ամիրգունայ խա-  
 նին հաւանութեամբը, եւ ինքը օր մի  
 իրիկուան գէմ՝ հետը մէկ սպասաւոր  
 առած, իբր թէ Երեւան երթալու միտ-  
 քով՝ ճանապարհ ելաւ Էջմիածնէն, եւ  
 կէս ճանապարհը հասած չհասած՝ դար-  
 ձուց ձիուն գլուխը գէպ ի Օսմանցւոց  
 սահմանագլուխը, գնաց Կաղզուան,  
 անտի Կարին, անտի Կոստանդնուպօլիս:

Կասէ Առաքել պատմիչը թէ « Անդ  
 եւս ոչ ընկալան զնա ժողովուրդք եւ  
 վարդապետք քաղաքին լասն երէք ինչ  
 « պարճասի »: Եւ թէպէտ նա պատճառն  
 այսպէս անյայտ եւ անորոշ կթողու,  
 բայց դիւրին է ընդհանրապէս այսքա-  
 նը մակաբերել՝ թէ նախ՝ Պօլսեցիք չէին  
 կարող չգիտնալ Մելքիսէթի մինչեւ այն  
 ժամանակը ունեցած վարմունքը Դա-  
 լիթ կաթուղիկոսին եւ ուրիշներուն

հետ երկրորդ՝ իմացած էին անշուշտ նորա ահագին պարտքի տակ ձգած լինելն զսուրբ Աթոռը: Եւ երրորդ՝ արդէն կաթուղիկոսութենէ հրաժարած լինելով՝ դարձեալ կաթուղիկոսական պատուով ընդունուիլ կամենայր:

Կամ էր Մելքիսէթ Աեհաստանի Հայերուն այն ժամանակները հարուստ եւ ծաղկած՝ հանգիստ վիճակի մէջ գրտնուիր: ուստի առանց ուշանալու ի Պօլիս՝ ելաւ զնաց Իլիով 1626 ին: « Եւ « Ժողովուրդք քաղաքին Իլիվայ ընկալան զնա յոյժ պատուով եւ մեծաւ « փառք » կասէ պատմագիրը: պատճառը յայտնի է: Առաջինը այս՝ որ ինչպէս ամեն տեղի Հայկազունք: եւս առաւել կէս եւրոպականացեալ Իլիովցիները: այն ժամանակներէն եւս զբաժ էին իրաւամբ իւրեանց միտքը՝ թէ ինչ պատիւ որ տան ազգին օժեալ Հայրապետին սուրբ Էջմիածնայ Կաթուղիկոսին: այն պատիւը՝ գէթ ըստ մեծի մասին՝ պէտք է երթայ կաթուղիկոսական բարձր աստիճանին եւ սրբոյ Առնաւորչի Աթոռոյն՝ քան թէ կաթուղիկոսին: Եւ երկրորդը այս՝ որ անտարակոյս անտեղեակ էին այն ամենայն անցքերուն: որոց պատճառաւն էր կաթուղիկոսին այցելութիւնը:

Ե.

Իլիովի առաջնորդութիւնը կամ արքեպիսկոպոսութիւնը սկսած էր 1364 թուականէն: Եւ յաջորդաբար հասած էր մինչեւ մեր օրերը: Առաջին տասը արքեպիսկոպոսներն առ հասարակ Ա.

Էջմիածնայ Աթոռէն կրնդունէին իւրեանց ձեռնադրութիւնը՝ եւ հաստատութիւնը՝ մինչեւ Մեսրոպ եպիսկոպոսը: որ վախճանեցաւ 1622 ին եւ աթոռը պարապ մնաց չորս հինգ տարի: գուցէ Մելքիսէթ եւ Դաւիթ կաթուղիկոսին հակառակութեանցը եւ Էջմիածնայ շիտթութեանցը պատճառաւ: Աստի երբ Մելքիսէթ կաթուղիկոսը եկաւ Իլիով: Նիկիոյս Թորոսէան կամ Նիկի Թորոսէիչ անունով կեղծաւոր: փառամոլ եւ խռովարար արեղան բարեկամներու ձեռքով եւ շատ ընծաներ տալով Մելքիսէթին՝ աշխատեցաւ որ ինքը ձեռնադրուի արքեպիսկոպոս<sup>(1)</sup>: Նիկիոյը Իլիովի մէջ ծնած էր 1605 ին: յետոյ Կոստանդնուպօլիս զնացած եւ այնտեղ սարկաւազ ձեռնադրուած:

Իլիովի քահանայք եւ Ժողովրդեան մեծերը հասկացուցին Մելքիսէթի՝ թէ Նիկիոյը իւրեանց առաջնորդ ունենալ չեն կամենար: մանաւանդ թէ կցանկան որ եթէ կարելի է՝ քահանայութիւնն եւս առնուի նորամէն՝ անարժան վարուցը համար: Մելքիսէթ մտիկ չարաւ: Բողոքեց Ժողովուրդը՝ թէ « Հակառակ « է այդ բանդ եկեղեցական կանոնաց » « որ կպատուիրեն Ժողովրդեան կամացը « գէմ արքեպիսկոպոս չգրուի » ու-

(1) « Եւ միջնորդացն մատուցեալ առ կաթուղիկոսն՝ ընծայեցին զոսկիս բազումս, և ինչորեցին տանել զՆիկիոյայս արեղայն եպիսկոպոսս և կաթուղիկոսին տեսանելով զյորովութիւնս առ ձեռն պատրաստ տակոյն, նաև ակնկալութիւն ևս յորովից ոսկւոյ առ յապայն հաճեցաւ օրհնել զՆիկիոյայսն եպիսկոպոսս Իլիովայս: » Արատեղ ԻԸ:

« ընդ արժանաւոր անձ ունիմք » : Մեկ-  
 քիսէթ տեսնելով որ ժողովուրդը իւր  
 կամաց հնազանդելու միտք չունի, ա-  
 ռաւ Նիկոյը տարաւ ծածուկ քաղաքէն  
 գուրս Սուրբ Խաչ վանքը, որ Հաճկապար  
 կասուէր, ( եւ ըստ Առաքել պատմագրի  
 Հաճկապար Աստուծոյ Զաւարթի ), եւ այնպէս  
 գիշերանց սկսաւ զինքը եպիսկոպոս  
 ձեռնադրել : Այն միջոցին վանքի արե-  
 ղաներէն մէկը վազեց գնաց իմացուց  
 Հայերուն Մեկքիսէթին արածը, եւ նո-  
 քա բազմութեամբ հասան, տեսան որ  
 ձեռնադրութիւնը վերջանալու վերայ  
 է՝ բողոքեցին, կանչուըռտեցին, բայց  
 բանը բանէն անցել էր, տրտում ար-  
 խուր գարձան իւրեանց տեղերն <sup>1</sup> ),  
 չէին գիտեր թէ ինչ պէտք է անեն :

Յիրաւի զարմանալի բան եղած է ա-  
 մեն ժամանակ մեր ազգին առ եկեղե-  
 ցականս ունեցած պատկառանքը, որով  
 նաեւ այսպիսի անարժան եւ անիրաւ  
 բռնութեանց անգամ համբերել են եւ

(1) « Անմին գիշերի իշխանք և ուսմիկք վաղ-  
 « վաղակի գումարեցան ի միասին, և ընդ փոքր  
 « դուռն քաղաքին ելեալ փութանակի հասին ի  
 « տեղին, աղաղակէին առ կաթուղիկոսն. Մի օրհ-  
 « ներ զգա, և մի մատներ զմեզ և զեկեղեցիս  
 « մեր ի ձեռս անիրաւիդ պղծիկ զի մէք զիտեմք  
 « զգա և զօրպիտութիւն վարաց զօրա. վասն ո-  
 « րոյ ոչ է մեզ ընդունելի, եւ կաթուղիկոսն նըս-  
 « տեալ ի վերայ ամսոյ՝ օրհնէր զՆիկոյ արե-  
 « ղայն եպիսկոպոս, և խաչին որ ի ձեռին էր՝  
 « սաստեր ժողովրդեանն, և զբանս տգեղս՝ զօր  
 « ոչ է պարա յիշել՝ ասէր նոցա. և թէպէտ ո-  
 « ղորմելի ժողովուրդքն ամբոխեալ և ազմիկալ՝  
 « յընակի աղաղակեցին, ոչ լուաւ նոցա կա-  
 « թուղիկոսն, այլ օրհնեաց զՆիկոյն եպիսկո-  
 « պոս » : Առաքել Եր :

կհամբերեն. բայց միթէ ազգին հեղու-  
 թեամբ ու երկայնմտութեամբը առաջ-  
 նորդաց անիրաւ գործը իրաւացի կլի-  
 նի. ոչ ապաքէն անով աւելի եւս կծան-  
 բանայ : Մեկքիսէթ այն հոգեւորառաջ-  
 նորդներէն էր՝ որ իւրեանց չունեցած  
 իշխանութիւնն ունեցածի պէս կծա-  
 խեն, եւ ունեցածն ի չարն գործածելը  
 իւրեանց բնութիւն արած են : Նիկոյին  
 պէս առելի մարդը հովիւ ձեռնադրեց  
 այնպիսի մէկ հօտի՝ որ գայլու տեղ գը-  
 բած էր զինքը, եւ յիրաւի իսկ ինքը  
 հանգիստ սրտով ելաւ Նիկոյէն որ Աս-  
 մենից քաղաքը երթայ : Ժողովրդականք  
 ճար կինստէին որ ազատին այն նորըն-  
 ծայ գայլէն, որ զիրենք պատուտելու  
 պատրաստուած էր. գնացին խորհուրդ  
 տուին Նիկոյի որ կաթուղիկոսին հետ  
 իմիասին երթայ՝ իբր թէ զինքը պա-  
 տուով ճանապարհ գնելու համար : Հաս-  
 կացաւ Նիկոյ նոցա միաքը, բայց չընդ-  
 գիմացաւ. պատասխանեց թէ « Ամենայն  
 սիրով պատրաստ եմ երթալու » : Ճա-  
 նապարհ ելաւ կաթուղիկոսին հետ, եւ  
 մինչեւ մէկ երկու օրուան տեղ գնաց :  
 Արթուղիկոսը դարձաւ ասաց Նիկոյին՝  
 թէ « Այսքան տեղ գալդ բաւական է.  
 բարով երթաս քու տեղդ. գնա եպիս-  
 կոպոսութիւնդ ի գործ դիր » : Նիկոյ  
 գիտնալով որ այնուհետեւ ոչ թէ բա-  
 բեկամաց, հապաբազմութիւ թշնամեաց  
 մէջ պիտի դառնայ, ուզեց իբր թէ հո-  
 գեւոր զէնքով սպառազինուած՝ դառ-  
 նալ իւր տեղը. ուստի պատասխանեց  
 կաթուղիկոսին՝ թէ « Հրամանքդ աչքովդ  
 « տեսար որ ժողովրդականք սքրան հա-  
 « կառակութիւն արին քեզ, եւ չկամե-

«ցան զիս ընդունել. այժմ ես մինակ  
 «ի՞նչպէս սիրտ անեմ նոցա մէջ երթա-  
 «լու» կամ այնպիսի ժողովրդոց առաջ-  
 «նորդութիւն անելու. ուրիշ բան էր՝  
 «եթէ կամենայիք ձեռքս կոնդակ տալ,  
 «յորում բանադրանք եւ նզովք դնէիք  
 «զիս չընդունողներուն եւ ինձ հնազան-  
 «դիլ չկամեցողներուն» : Հաւանեցաւ  
 խեղճ կաթուղիկոսը : տուաւ Նիկոլին  
 ձեռքը այնպիսի սպառնալից կոնդակ  
 — զոր գուցէ ինքն իսկ Նիկոլ շարա-  
 գրած էր) — եւ դարձուց Նլլով :

Նիկոլ դարձաւ, եւ առաջին կիրակի  
 օրը կարգաւ տուաւ այն կոնդակն ու  
 նզովքները եկեղեցւոյն մէջ : Նլլովի ժո-  
 ղովութիւն եւս մինչեւ այն ժամանակնե-  
 րը այն բարեմիտ ժողովութիւններէն էր՝  
 որ չգիտնալով այս ճշմարտութիւնս թէ  
 «Անիրաւ բանադրանքը եւ անտեղի նը-  
 ղովքը՝ բանադրողին ու նզովողին գը-  
 խուն կդառնայ, իսկ բանադրելոց՝ օրհ-  
 նէնքի տեղ կըռնեն» : արտմեցան՝ արխ-  
 րեցան՝ գայթակղեցան ու լռեցին :

( Երբայն ինչ Երբայն )  
 Գ . Ա . Ա .

**ՍՈՒՐԲ ՍԱՆԴՈՒԹՅ .**

( Երբայն Երբայն )

Առաքեալը դարձաւ ի բանտ, բայց թա-  
 քաւորին ոչ բարկութիւնը եւ ոչ սրտին  
 տաղնապը հանդարտեցաւ. հայրական  
 գութը, սէր, վրէժխնդրութիւն եւ բար-  
 կութիւն մաքառելով իրերաց յաղթել կը

ձգնէին, վերջապէս հրաման տուաւ որ  
 Սանդուխտ իրեն ներկայանայ : — Սանտու-  
 րուկ եւ Սանդուխտ են միայն, աստու-  
 ծային սիրոյ հանդէս, հրաշալի է մարտը,  
 եւ յաղթանակը մեծ :

Չգից աչքը Սանդխտոյ վերայ, զիտեց  
 զինքը երկար ատեն. գորովեցաւ, խանդա-  
 դատեցաւ, կատաղութիւնը թողուց հե-  
 ռացաւ իրմէ, եւ յանկարծական ժպիտ մի  
 փայլեցաւ փոթորկայոյզ աչաց մէջ, ինչ-  
 պէս միգապատ երկնից երեսը ամպերէն  
 փայլատակած լոյսը կլուսաւորէ, եւ դար-  
 ձաւ ցաւազին հօր նման նուազած ձայ-  
 նիւ ասաց. — «Մօտե՛կ իմ զեղեցիկ դու-  
 տրր, մօտ եկ, եւ ընդունէ հայրական համ-  
 բոյրս» . — բայց Սանդուխտ չլսեւ հօրը  
 ձայնին, եւ նորա գգուանքը կմերժէ, ուս-  
 տի նորէն կրկնեց. «Վ՛ի որդեակ, քան ա-  
 մենայն ցաւ մեծ է ինձ այս. հնազանդ  
 էիր ինձ եւ կսիրէիր զիս, դու իմ՝ միակ  
 մխիթարութիւնս եւ խնդրութիւնս, ո՞վ  
 զողացաւ սիրտդ, ո՞վ ծնողդ աչքէդ հա-  
 նեց» : — Սակայն Սանդուխտ դարձեալ  
 պատասխան չտուաւ. այն ատեն, «Գի-  
 տեմ, կանչեց լալազին ձայնիւ, զիտեմ,  
 այն Պաղեստինացին մոլորեցուց զքեզ,  
 զողացաւ սիրտդ, եւ բաժանեց զքեզ ոչ  
 միայն հայրենի շատուածներէդ՝ այլ եւ քո  
 հօրդ սրտէն. ուրացար զիս, որդեակ իմ,  
 մոռացար գութս՝ որով խնամեր եմ զքեզ,  
 եւ սիրեցիր քան զիս առաւել Պաղեստի-  
 նացին եւ իւր աստուածը» : — Այն ատեն  
 Սանդուխտ համեստ ձայնիւ հօրը պա-  
 տասխանեց. «Միողոս եւ հաւատարմու-  
 թեանս վերայ մի՛ կասկածեր, եւ մի նախա-  
 տեր ճշմարիտ Աստուծոյ անունը. ճանչ-  
 ցայ զինքը, սիրովը հողիս վառեց, ոչ ոք